

ԵՆ — 12
 289 12 ՆՆՐ յՐԳ.
 13 ուխտանարիք (խա ընթրուած).
 19 բարոյն.
 21 ապաշխարութիւն.
 290 4 Ի բարկութեան.
 5 միշտ (եւ տողամիջում).
 11 վաղշիցեա.
 15 ներկորոզ եւ ը պոկուած.
 16 վաղշէլ.
 291 1 զարբատութիւն.
 3 ապականութիւն.
 7 Ի հիւղեայն.
 10 Ի հիւղեայն.
 11 շիք արժանի.
 14 բարոյն.
 16 սեղող.
 19 զանապականութիւն.
 20 մահահանաց խա.
 24 Ի միւսում (Նախդիրը տողամիջում).
 292 5 Հանգեան (հ, գ տողամիջում. սքազարու-
 Թնամբ).
 6 զբարին.
 7 ոգոյք.
 9 ապականութիւն գանապականութիւն.
 14 զանապականութիւն.
 15-16 կարեր թ վ կալ թ վերա (տողամիջում վ սքազ
 = կարեր կալ թ վերա).
 17 զյարութիւն.
 18, 20 եւ տողամիջում մանքատառ.
 23 երբզգի.
 293 2 քունտանէ (տ տապարում յունկանէ).
 2-3 մանեաւ.
 3 շիք եւ.
 7 Ի հիւղեայն.
 10 կենդանիքն.
 13 ոչոցն.
 20 կենդանիք (կիսնդո).
 21 անգ (կիսնդո).
 25 ուղ.
 26 զարբատութիւն.
 294 1 Թե ուղ.
 2 Ի հոգ.
 2 յարբատութիւն.
 7 յարութիւն.
 10 վանջութիւն.
 14 Հանաք (հ տողամիջում).
 14 սերմանացեր (տողամիջում ք տողամիջում).
 16 եւ (տողամիջում մանքատառ).
 17 անգաւ.
 18 մարմին.
 18 արիւնն (ներկորոզ ն տողամիջում ման-
 քատառ).
 19 զատաքեր.
 19 զարբատութիւն.
 21 ապականութիւն.
 24 Ի հիւղեայն.
 26 յերկուս.
 295 5 Հերարժանի (բա վապկազիւ).
 11 հոգոյ.
 14 կեպն (ն տողամիջում մանքատառ).
 16 հոգաւ.
 18 եւ զարբատ.
 18 եւս (ս վորքատառ տողամիջում).
 19 շիք ու.
 22 զանապականութիւն.

ԵՆ — 26
 295 26 անապականացութ (տողամիջում ան-ը տողա-
 միջում).
 296 4 ընդդէմ մահ թ պարտութիւն.
 9 վարկալքն.
 10 զվատու որու թն.
 12 ոչոց.
 18 պանապոց.
 19 անդի.
 22 յեկեղցոյ.
 297 2 զբարութիւն.
 5 զյարութիւն.
 9 տյւց սակալ առնուլ.
 12 սկրտութիւն.
 13 ապանդոցն (վրան աւելացրած է տ աղանդ-
 ոցն ?).
 18 յեկեղցոյ.
 22 հոգոյն.
 24 ընդհանուլ.
 25 ընդդէմ.
 298 5 կատարել տարկացն.
 10 զերբոյն մի.
 11 անէն անէն. Ո՛ր երամբ ապանեաց ընթեր-
 ցողք որոյ տառն յիշնայիք զկազմող զգնր.



Պ Ա Տ Ս Ա Ա Ն

ԵՂԻՍԱՐԵԹՈՒՊԱՍԹԱՅ ՊՏՏՆԵԿԱՅ ՊՆՏԵՐՈՒՊԱԹԻՆՆԸ. — ԲՆՓՈՍԵԼԵՆԻ ՀԻՄՆՈՒՊԱԹԻՆՆԸ (Ըտրանկանիւն)

Եղիսարեթու պոլսոյ քաղաքային վարու-
 թիւնն, արքունական վերատեսչութեան հրա-
 մանին հետևութեամբ՝ կը մտցնէ 1829ին,
 դպրոցական հարկադրութիւնը: Եւ կը յայտնէ
 թէ՛ որեւէ վիճակի եւ հաւատքի վերաբերեալ
 ծնողաց վրայ խիստ պարտաւորութիւն դրուի,
 որ իրենց տղաքը՝ հինգ տարուան սկսեալ մին
 չեւ 13 տարեկան հասակին, գտնէ՝ աշնանային
 եւ ձմեռնային ամիսներուն մէջ դպրոց իրկին:
 Ասկից զատ, հրաւեր կը խրկէ անէն կուսակցու-
 թեան քահանաներուն, որ յորդորեն զծնողք-
 ներն, որ իրենք զիրենք սա բարեբա հրամանին
 տակ ձգեն: Ո՛ր ծնողքն որ չի հնազանդիր.
 աննց անունները գրի առնուին: —

Լաւագգած ու շատ հանկուցիչ ապրե-
 ցութիւն կ'ընէ ընթերցողն վրայ, երբ կը
 տեսնէ, որ համակրութեան նկատմամբ՝ ասանկ
 ծանրակշիռ կանոնադրութիւնը՝ — զոր շատ
 տեղեր միայն վերջին ատենները կրցան գոր-
 ծադրել — Եղիսարեթու պոլսոյ քաղաքային
 խորհուրդն՝ արդէն սակէ ուժեղտուն տարի յա-
 ուալ, իր կատարեալ չափին մէջ իւրացուցած

ու իր շրջանին մէջ իրապէս գործարարած է: — Աս բանս այնպիսի դաստիարակութեան զգածում մը կը ցուցնէ, որուն նշանամասն Համակարգման ասպարիզին մէջ դոյժող մարդ մը, միայն մեծ ճանաչողութեամբ կրնայ մտածել ու խօսիլ: — Ասով մեծ պատիւ բերին իրենց այն ազնիւ ու շրջահայեաց ազգայիններն, որոնք՝ այն միջոցին, դաստիարակութեան գլուխն անցած էին: —

Վերն առիթ ունեցանք տեսնելու, թէ Յովհ. Գապտեպովեան աւագերէցն ու Սիմոն Մարգովեանն սիոսանակի պաշտպանն՝ ինչչափ աշխատեցան, որ իրենց դպրոցը՝ վարժարանի փոխուի: — Գապտեպովեանին եռամիսն ոգին շատացաւ անով՝ որ միայն իր շրջանին մէջ գործէ: Ինչպէս կը տեսնենք, լաւ գործքին համար վատըկէն շաշատեցաւ նաեւ զիջնատիտ Պագոյանի կոմսը, Գրանսիրուանից լատին եպիսկոպոսը: Այնչափ ինկաւ եպիսկոպոսին ետևէն, որ ասիկայ վերջապէս խոստացաւ, որ բարձրագոյն կառավարութեան առջև կը յանդիմանէ, քաղքին համար վարժոցի մը կանգնուցը, եթէ որ քաղաքային ու եկեղեցական առաջնորդութիւնը բաւական եկամուտ կարենայ ցուցնել: — Միեւնոյն յայտարարութիւնն ըրաւ նաեւ Դիկոջ. Գովաշ, Գրանսիրուանից լատին եպիսկոպոսն Եղիսարեթուպոլսեցոց 1831ին, գպրոցներու ըրած այցարարութեանն առիթիւ:

Հիմնարկութեան ելեւմտից խնդրոյն մէջ իրեցաւ Գապտեպովեանին յատակագիծը: Ինք՝ որչափ որ ալ աշխատեցաւ, չկրցաւ անանկ գումար մը քովէ քով բերել, որ անով վարժարանին սպագայ վիճակը կայունայ սպահոյցնել: — Ասոր վրայ պիտ'որ չգարմանսնք, եթէ լաւ մտածելու ըլլանք, որ այն միջոցին մայր եկեղեցւոյն շինութիւնը զեռ բոլորովին լընցած չէր, ու աս բանն՝ անտարակոյս շատ ազգեցութիւն ունեցած պիտ'որ ըլլայ աւագերիցուն՝ ծրագրին կատարմանը վրայ:

Օտար երկրէ եկած ազգային մեծ մարդու մը զԵնդուլթիւնն ու ոտը կրնելը՝ — բայց մասնաճառ ազգայնոց մտաւորական զարգացմանը բաժանակէս ըլլալը՝ կրցաւ ի վիճակի գնել, որ վերջապէս Եղիսարեթուպոլսոյ ազգայինները հասնին իրենց հին նպատակին: — Աս մեծ մարդն էր, Պարոն Աշէքս. Թափայէլ Ղարամեան. զոր Գրանսիրուանիտ բերաւ՝ իր ազգին ունեցած սերը:

Իր ազնուական գործքն երկու նպատակ ունէր: — Մէկն էր, պահել ազգայնոց լընուն եւ իրենց ազգայնութեան ոգին ու նկարագրը: Մէկարէն էր տեղոյն յարաբերութեանցը յարմարելով՝ ազգայնոց քաղաքակրթութիւնը յառաջ տանել եւ ասոր միջնորդութեամբ իրենց յառաջադիմութեան կարողութիւնն՝ այլալըն եւ ուրիշ ցեղի ազգայնութեանց մէջ ծանութացնել: — 1822ին կը գտնուող զինք առաջին հեղեղիսարեթուպոլսու: Աս ժամանակէն՝ մինչեւ 1843 շատ անգամ կը հանգիպինք իրեն հետ այս քաղաքս: Աւ ինչպէս կը տեսնենք, շեղաւ եւ ոչ մէկ այցարարութիւն մը, ստացած բարեբարութեան նշան մը թող տարու:

Արդեւ գիտենք, թէ ինչ սպառ խօսքերով, չէ թէ միայն քաղաքից ազգայինները դպրոց մը կանգնելու, հպապ նաեւ առ այս, ետեւէ ետեւ նուրից 800 ֆիորին: — 1827ին գրաւ հիմնարկութիւն մը աղջկանց դպրոցին. — 1832ին ընդարձակեց աս բանս: — 1836ին մասնակից եղաւ դպրոցական ներքին խնդրոց կարգադրութեանը: 1839ին, դպրոցական վերահսկողութեան տակ գրաւ իր դպրոցը: — 1841ին ետեւէ ինկաւ ուսուցիչները զետեղելու. եւ անոնց պատշաճ անդր գտնուցը: — Միեւնոյն տարին գրաւ նաեւ 15.000 ֆիորինի հիմնարկութիւն մը՝ վարժարանի համար:

Կրնանք ըսել թէ աս եղաւ Եղիսարեթուպոլսոյ վարժարանին հիմնարկութեան բարը: — Հիմնարկութեան պատճէնն, — որ ֆերդինանդոս Ե ին կայսերական թագաւորական կոնգակովն ամրացուած ու վաւերացուած է — ամենամարտ մագաղակի վրայ գրուած ու սիրուն եւ երկնագոյն գծագրութիւններով զարդարուած է: — Ասոր բովանդակութիւնը հայերէն թարգմանութեամբ է յարոգը:

“Սնքն” ֆերդինանդոս Ա. Աստուծոյ ողորմութեամբը՝ Կայսր Աւստրիոյ, Աւստրիական թագաւոր Հուլիոսիոյ եւ Պահմայի, եւ այս անունով հինգերորդ. թագաւոր Աւստրիական եւ Վենետացոյ, Գաղմատիայի, Իտալիտանի, Սլաւոնիայի, Կարլիտիայի, Լոզոմբրիտիայի եւ Նիլերիտիայի: Թագաւոր Երուսաղեմի, Ալքերոլոքս Աւստրիոյ, Մեծ դոսթ Լոթարինգիտիայի, Սալթապուրի, Ստիրիայի, Գարլնթիտիայի: Մեծ իշխան Գրանսիրուանից, սահմանադրու Մորաւիտիայի գաւթս վերին եւ ստորին Սիլեզիտիայի, Մասնայի, Բարմիտիայի, Բիւաշնոյտի եւ Գլոսագլայի, Օստրիտիտիայի եւ Չագրիտիայի, Գեշէնի, Քրիտուլթի, Թակուլայի եւ Կատէրայի. Կոմս Հապագուրիկի,

Գիրովը, Արգոյններուն, Գիպուրկի, Կորիցիայի եւ Կրասիակայի, Իշխան Գրիտէնզի եւ Պրիքսէնի. սահմանակոնս վերին եւ ստորին Լուսացիայի եւ Պարգիրայի, Կոմս երկուց Ամիսաց, Ֆելչոգրիզի, Պրիկանգիայի, Սոնէպուրի, տէր Գրիտասի, Գագա-դարոյի, սլաւոնական սահմանակոնսութեանց եւ այլն եւ այլն:

Մեր ներկայ գրութեամբը, միտքը կը բերենք ամենուն, որոնց կը պատկանի եւ կը ծանուցանենք, թէ գիտնալով որ ինչպիսի գովութեան արժանի են անոնք, որոնք սորվող պատանեկաց ուսման յառաջդիմութեանը ետեւէն իյնալով՝ իրենց բարեբար առաջութեամբն, օգտակար հիմնարկութիւններ կ'ընեն, մեզի սիրելի Գրանսիւրուանիոյ մեծ իշխանութեան եւ ճշմարիտ Տաւառքին ստատուպաշտութեանը համար գովութեան արժանի եռանգ կը ցուցնեն: — Աս պատճառաւ մեր ճանաչողութիւնը կը յայտնենք, ազնուական Աղէքսանդր Ռափայելուն հայապգիին, որն որ — ինչպէս մեր առջեւ գրին — անգղիական սոսկեւ է եւ Հնդկաստանի Մարտաք քաղաքը ծնած: — Որ իր ազգին, այսինքն, հայ ժողովրդեան ունեցած մեծ միտութենէն առաջնորդած՝ որոշեց որ, իր փութաշնորհութեամբը ժողոված ստացուածքէն, մեր ազատ թագաւորական Եփեսաբեթուպոլիս քաղքին գպրոցական կրթութիւնը յառաջացնելու համար՝ յիշեալ քաղքին բոլոր շրջակային համար, առանց ազգի եւ կրօնի դանապանութեան՝ հոռուական ուղղափառ վարժարան մը հիմնարկէ: Եւ այս վախճանու պատրաստած հիմնարկութեան թուղթը մեր գրած հաստատութիւն ընդունելու համար, խոնարհութեամբ մեզի ներկայացուց, Որ հիմնարկութեան թղթին բովանդակութիւնն է յաջորդը:

“Ես, Աղէքսանդր Ռափայելեան, անգղիական սոսկեւ, փափաքելով իմ անկեղծ բարեկամութեան սպասցոյցը հիմակ ալ Եղեւսաբեթուպոլսոյ հայ հասարակութեան նկատմամբ ցուցնել — որն որ Փերգիաննդոս Ա. անաքեթական մեծափառութենէն եւ ամենապատիւ իշխանպետէն գթութեամբ արուած պատճէնի ձեռք օգտա թագաւորական քաղաքաց կարգը բարձրացաւ. — եւ փափաքելով՝ որ փառաւորեալ աւսարիական սիրող ստանը ներքեւ, այս ընդարձակ տերութեան մէջ, ուրիշ ծաղիկեալ քաղաքներու պէս մեծնայ եւ փառաւորութի, եւ յառաջդիմութիւնն ցուցնէ՝ Աստուծոյ կամօքն որոշեցի, որ յիշեալ քաղ-

քին մէջ վարժարան մը հիմնեմ, յաջորդ անփոփոխելի պայմանադրութիւններով:

1. Աճէ բանէն յառաջ, վարժարանը՝ Ռափայելեան վարժարան պիտի կոչուի:

2. Քաղաքը հոգայ անոնկ յարմար տներ, որոնց վրայ եւ գոհ կարենամ ըլլալ, եւ որոնք՝ միայն յիշեալ վախճանին կարենան ծառայել: Եւ այն ստեղծ կը թողու՞մ 15.000 Փիորին, այսինքն՝ տասնուհինգ հազար արծաթ Փիորին: Աս գումարով՝ Աստուծոյ օգնութեամբ Գրանսիւրուանիոյ արքունական գանձարանը տեղաւորուի. որ գրամագիլուծ տարեկան շահէն, այսինքն 900 Փիորինէն, երեք աշխարհական հոռուական ուղղափառ ուսուցիչներուն վճարուին. կարողութիւն ունեցող հայեր՝ միշտ առաջնութիւն ունենալով: Աստուծոյ օգնութեամբ մէջէն առաջին երկուքն, իրրեւ վճարք՝ միշտ 300ական Փիորին, ընդ ամենը 600 Փիորին. իսկ վերջինը կամ երրորդը 250 Փիորին ընդունի: Մնացած 50, այսինքն յիսուն Փիորինը՝ ըլլայ քաղքին ուղղափառ կրօնագիտութեան եկեղեցական ուսուցչին: Որուն պարտքն ըլլայ, քրիստոնէական վարդապետութիւնը պատանեկաց սորվեցնել:

3. Ազատ է, որեւէ ազգ ու կրօնէ եղող օտարականաց յիշեալ վարժարանը մտնել. մանաւանդ թէ որ ինք իր կամօքը կը փափաքի, կրնայ կրօնագիտութեան ուսման ալ ներկայ գտնուիլ:

4. Բոլոր սրտանց փափաքելով, որ հայերէն լեզուն քաղքին մէջ մնայ, կ'ուզեմ, որ հայ տղաքը, բառով քան վարժարան մտնելին, գիտնան իրենց մայրենի լեզուն. գոնէ կարգալ գրել. անվճար պահելով վարժարանին վերատեսչին այն իրաւունքն՝ որ այս պայմանէն, օտար հայազգի տղաքը՝ արտաքոյ կարգի դիպուածներու մէջ կարենայ անօրինել:

5. Վարժարանին վրայ հսկողը՝ միշտ Եղեւսաբեթուպոլսոյ դատաւորն ըլլայ: Զատիկայ, ինչպէս նաեւ ուսուցիչները՝ ցորձափ կ'ապրիմ, եւ պիտի անուանեմ. իսկ մահուանէս ետեւ Եղեւսաբեթուպոլսոյ քաղաքային խորհուրդը պիտի ընտրէ: Ասոնց հաստատութիւնն ընդունելու համար, հարկ է միշտ Գրանսիւրուանիոյ թագաւորական վերին կառավարութեան պիտել. որովհետեւ առանց հաստատութեան՝ ամենեւին մէկը պաշտօն չի կրնար վարել:

6. Կ'ուզեմ, որ ուսուցիչներուն եւ կրօնագիտութեան ուսուցչին ընտրութեան իրաւունքն իմ մահուանէս ետեւ քաղքին խորհրդին մնայ:

այնպիսի կերպով մը՝ որ մէկ աւագութեան (Post) երեք անձ պարտական է առաջարկելու արբու- նական վերին կառավարութեան. որն որ անոնցմէ մէկը պիտի ամրացընէ:

7. Ղկատմամբ Տիմարկութեան գումար- ին, ուրիշ Տիմարկութեան գրամագրութենե- րուն պէս 6% , այսինքն, վեց առհարիրընայով — գրամն ապահովցընելով — պողարբերուի, արբունական վերին կառավարութեան Տսկո- ղութեանը տակ:

Վերջապէս կ'ուզեմ, որ ցորչափ կ'ա- պրիմ, վարժարանին աշակերտները, ծննդեանս տունն օրը, կամ ապրիլ հինգին, հանգիստ ու- նենան: Իսկ մեռնելէս ետեւ, մահուանս տարե- դարձին, Տագոյս փրկութեանը համար պատա- րագ մը մատուցուի: Վարժարանի ուսանողներն, այն տոթիւ զիս յիշեն, իբրեւ իրենց Տիմա- դիրն, Աստուծոյ՝ ամէն բարեաց սուողին աղօթք ընելով:

Կը փակեմ իմ այս կարգադրութիւնս, մեծարանք ինքրելով ամենապատիւ արբունա- կան կառավարութեան բարեհաճութիւնն, որ յիշեալ քաղքին մէջ, իզմէ Տիմարգրուած աղջկանց դպրոցին համեմատ — որն որ 1827 մայ. 11 ին, 4438 թուով տրուած վերին իշխա- նութեանին ամրացուած կառավարչական պատ- ճէրին համեմատ յօրինուած է — ըստած վարժարանին եւ անոր ուսուցչներուն վրայ վերնագոյն հսկողութիւն եւ վերատեսչական իրաւունք յանձն առնելու եւ զանիկայ իր բարձր Տեղիականութեամբը պաշտպանելու բարեհաճի: Վասն զի զանիկայ ամենակարող Աստուծոյ փա- ոացը, Փերդինանդոս առաքելական թագաւորին պատուոյն եւ ամենագթած կայսեր քաղքը կա- ոավարութեանը տակ եղող ժողովրդեան օգտին եւ զարգացմանը համար, կը բաղձամ Տիմար- կելու:

Որուն վաւերականութեանը եւ մշտնջե- նաւոր տեսողութեանը համար, այս Տիմարկու- թեան թելովը, յատուկ ձեռքովս ստորագրեցի. եւ սովորեալ կնիքովս ամրացուցի:

Տուեալ, Կերթայ, ազատ թագաւորական հայաքաղքին մէջ. յունիս 2ին. յամի Տեառն 1842. Աշեքս. Ռափայէլ. յ. ձ. անգղիական ասպետ. n n Յ. Կ.

Արդ՝ մենք, այն մեր ամենաբարձր պաշտ- պանութեան իրաւունքովն, որուն համեմատ իբրեւ առաքելական թագաւոր եւ Գրանսի- լուանիոյ մեծ իշխան — ըստ հարկաւորութեան

նկատուած ընելով հասարակաց օգտին եւ գի- տութեան ինքրոյն կարգադրութեանը մէջ — կատարեալ իրաւունք ունիք եւ զանիկայ որմանք գործարկել: Եւ այս պատճառներէն, որով ու- սանող տղոց յառաջատար մեր հոգաարու- թեանը կը վերաբերի, վերոյիշեալ ազնուական Տիմարդիր Աշքեսանդր Ռափայէլեան անգղիա- կան սպայտին աղաչանքը լսելով եւ գթածա- բար ընդունելով — որովհետեւ Տիմարկու- թեան թելովին մէջ մեր առջեւ դրած ու ներ- կայացուցած կէտերուն վրայ գոհ ենք, անոր համար — անոր մէջ բովանդակուածները մեր առաջիկայ ամրացոյցիչ պատճէնին ձեռքըն՝ այն պայմանաւ ընդունեցանք, շնորհեցինք եւ ամ- բացուցինք, զոր հիման ալ կ'ընդունինք. կը շնորհենք ու կ'ամրացընենք, որ հռոմէական ուղղափառ վարժարանին մէջ եղող, կամ ապա- գայ ժամանակին մէջ արուելի կարգադրու- թիւնները, սորվեցընելու ուղղութեան նկատ- մամբ, այս նոր կանգնուելի Ռափայէլի վարժա- րանին մէջ ալ — զոր ուրիշ բաներու մէջ — Տիմարդիրն կամայք համեմատ կ'ուզենք որ կարգադրուի — ճշդիւ պահուի: Գթածա- բար շնորհելով զան ալ, որ շատ հեղ յիշուած ազատ թագաւորական քաղքին երդուեալ հա- տարակութեանը ձեռք, 1842 յունիս 29ին նախրուած շէնքը — մեր բարձր թագաւորա- կան, որոշման զօրութեամբն՝ որն որ 1842 յոյնիմ. 12ին տրուեցաւ, — յիշեալ քաղքին վարձու տրուելի հասարակաց եկամուտէն զուրս հանուի եւ յիշեալ նպատակին դարձուի: Որ շէնքն որ նոր կուտած փողոցին մէջ, մէկ կող- մանէ Յովհ. Ֆօրք քաղաքացւոյն պարտեղին, մէկալ կողմանէ թեոդօսոս Էօզվէշ քաղաքա- ցւոյն տան զբացի է: — Նմանապէս, որ Սիպինի արբունական զանձուն վճարելի 15.000, այս- ինքն տամուտ հինգ հազար ֆիորին գրամագրութիւ, Տիմարկութեանց գրամագրութենեան վրայք եղած մեր կարգադրութեանը համեմատ ինա- մակալուի, խոտանալով միանգամայն թէ մեր ու թէ մեր յարողներուն, հունգարական թա- գաւորաց եւ Գրանսիլուանիոյ մեծ իշխանաց կողմանէ, որ վերոյիշեալ Տիմարկութեանն՝ ամէն կէտերուն մէջ, թէ մենք կը կատարենք ու թէ ուրիշներուն: որոնց կը պատկանի՝ կատարել պիտի անըք:

Աս բանին յիշատակին եւ մշտնջենական տեսողութեանը համար, այն մեր ամրացուցիչ պատճէնը, մեր մեծագոյն գաղտնի կարտած կնիքովը հրատարակեցինք:

Տուեալ Աստրիայի վիեննայ կայսերական քաղաքը. յամի Տեանն 1842. Նոյեմբ. 29. մեր իշխանութեան ութերորդ տարին:

Փերլինանդուս յ. ծ.

Ալէքսանտո Նորայ յ. ծ.
Յովհաննէս Տոմբայի յ. ծ.
ՅՈՂՇ. ԱՆՅՅԻ



Ք Ղ Բ Ա Վ Ց Ո Ւ Թ Ի Ն

**« Հ Ա Յ Ո Ց Թ Ո Ւ Բ Ա Վ Ն Ի Հ Ա Ս Տ Ա Ց Ո Ւ Թ Ի Ն
Փ Ե Մ Ե Ն Ա Վ Ի Ե Ա Ն Ի Ք Ի Վ**

Մեծարգոյ Ե. Ա. Ս. յարուցանելով այս խնդիրը « Զանդէս Ամսօրեայ. թերթի ներկայ տարուս Ապրիլ Տամարում, — մի շարք հեռաքերական եւ նրբամաս դիտողութիւններէրց յետոյ դադիւ է այս հետեւանքին.

ա) Թէ՛ Հայոց Թեւականի հաստատութեան ժամանակի մասին խօսող «պատմագիրք (Յով. Աթմ., Եով. Իմաստ., Ասողկ., Կիրակոս, Աւարդան...) չունին առջեւնին նիւ է Լուսնալու աղբիւրները եւ քաւական պատճառ չկայ ընդունելի համարելու պատճառները:»

բ) Թէ՛ «Թ. դարէն յառաջ Հայոց թուական գոյութիւն չունէր:»

Միեւնոյն ժամանակ՝ յիշելով է. դարու Հայ գիտնական Անանիա Հիրակացուն, որ ապրում էր Հայ թուականի գոյեղ 70—80 տարի յետոյ եւ որի սովորաբար իտական բովանդակութեամբ գրուած Զարդ ծառից օգտուել են շատերը մեր պատմագիրներէրց, — Մեծ. յօդուածագիրը եղբակցիտում է, թէ՛ «Անանիա ամենայն յօտարութեամբ պատրաստ էր յիշելու (ա. ի. այդ ծառի մէջ Հայոց թուականը), եթէ ըլլար որ եւ իցէ բան մը...» (Անդ, էջ 102, Ծռն. 3):

Այս առիթով եւ կը ցանկայի՝ առանց մանրուց առ այժմ վիճարանութեան մէջ, մատուցող անը երկու անոյդ աղբիւրի վերայ, որ կպտուած են Ան. Հիրակացու անուան հետ եւ որ ըստ երեւութիւն անմանօթ են Մեծ. յօդուածագիրին: Այլ խնդիր է, թէ՛ միքան վաւերական եւ զորա իրբեւ Հիրակացու հեղինակութիւններ:

Առաջինն է՝ «կայսերաց Պատմութիւն, կողուած մի շատ կարեւոր յիշատակարան, որից շատ ընդարձակ օգտուել են Ասողկ եւ Աւի-

տանէս եւ մասամբ Մ. Խորենոսի՝ եւ որ իւր լեզուով եւ ժամանակագրական ցուցումներով միանգամայն յարմարում է Հիրակացու ժամանակին. գրուածքը աւարտում է Փրիլ. 685—687 թուականով: Չեռագիրներն եւ Հիրակացու երկերի շարքն են դասում գորան՝ Յամենայն գեպս է. դարում գրուած կամ թարգմանուած մի գործ է այս: Արդ՝ «կայսերաց Պատմութիւնը»՝ երկու անգամ յիշում է Հայոց թուականը շատ բնական կերպով: Առաջին անգամ՝ Խաչատուրի հասարակութեան առիթով.

« Ե ի Նորին (Յուստինիանոս Ա. 527—64 թ.) ԼԳ. ամի կարգեցին Աղբաւանցապէք գծ. Թ. Գ. Թ. Երորդն Չափակ լ՛Է. եակ չըջազուութեամբ ՀԼԲ. ամաց քոյրորդին՝ Եւ ի նոյն թուականը (Բ) ԻԵ. Երորդ ամի Հայ Խաչատուրի կարգեցաւ:»

Երկրորդ անգամ Հայ Խաչատուր գործ է ամուած գրուածքի վերջում: Երբ յիշում է խազկերների տիրապետութեան մասին. (այս հաստատուել էր եւ օգտուել է Արարի, էջ 142, կրճատելով):

« Ի սորա (Յուստինիանոս Բ, 685—692 թ.) առաջին ամին տիրեցին հիւսիսային սպնն որ ամին Հազարը՝ Հայոց, Վրաց եւ Աղուանից եւ պարսիկ ի պատերազմին զիշխան Հայոց, Վրաց եւ Աղուանից յամենան աստի, որ աւր Թ. էր ամենայն է ԼԳ. Խաչատուրի Հայոց:»

Երկրորդ գրուածքն է համառօտ ժամանակագրութիւն Աղբաւայ (Խկպպէս՝ ժամանակագրական աղբաւայ), որ նոյնպէս կցուած է Հիրակացու երկերին եւ որը իւր ժամանակագրական ցուցմամբ նոյնպէս պատշաճում է Անանիայի ժամանակին: Վիեննայի Մեծ. ՀՀ. Մխիթարեանց նոր Թիւ 30 ձեռագրում՝ վերջին « Անուածք ականց եւ գունասորութիւնը նոյնին յօդուածից առաջ կայ զետեղուած այդ աղբաւայը, որ Աղբաւայ մինչեւ Ենովք, ԶԲՏԷՂՆ, Աշտարակի, Արարհամ... եւ Քրիստոսի ծնունդն է հաշվում՝ մի առ մի գնելով թուերը, այպա ի Քրիստոսէ ի կուսանդիանոս Յամ), անտի ի հոյ Խաչատուր ՄԹԳ... եւ ի ծննդեանէն

1 Հմտ. իմ՝ «Ար. Արարհամ», I, էջ 54—55, 178, 257, 326 եւ II (Հայեր.) էջ 65, 90, 127՝

2 ՅԵՄ 2Ե. յոյն. 1903, էջ 30, յօդ. Ուսումնասիրութիւն իմ հիւս. Արարհ., I, 379:

3 Ծրանօթ ձեռագիր Ս. Էջմիածնի, 971թ., ՄԲ. 102 Գեորգ զաթող. ցուց. եւ Ս. Ղազարոս Մասնագրութի ՄԲ. 739 ձեռնագիրը:

4 Նոյն հաստատու է, որից օգտուել է Արարի, էջ 141 Ս. Մուխիսեանի:

5 ՅԵՄ 2. Յ. Յուստին, Եր. 2. ձեռագրաց վիեն. ՄԲ. էջ 177: Նման ժամանակագրական աղբաւայ, որ Սարգիսայ Վրաց. է գործածում (Անդ. էջ 172) է. Յաչան Հիրակացուց քաղած է համարում: